

ՃԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

Տնօրինութեան ստորագրութիւն
է Պ. Պ. ՊԵՏՐՈՎՆԵԱՆ
Հանդիսիս վերաբերեալ նամակ կամ գլ-
ութիւն Տնօրինի պիտի ուղղուե Խամ
Ավե խան Ն° 13
Հրատարակի ամէն ամաց 4 մինչև 21 շ
Տարեկան գինն է 50 զուրուշ:
Ծանուցան տողն 1 դ.
Դուքս երթալիք լրագիրներուն ծախըը
առնողին վրայ է:

Ս Ե Ր

ՏԱՍՆՕՐԵԱՅՑ ՀԱՆԳԵՍ

ՈՒՍՄԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵԽ ԳԵՂԵՑԻԿ ԴՊՐՈՒԹԵԱՆՑ

ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՈՒ ՍՍՀՄԱՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ

Շաբանական-թիւն, Տ. Ակ 7 և 9

Փ.

Այս բոլոր չարեաց դարմանն ինչո՞վ պիտի ըլլար։
Այս ամենայն աղիտից դարման մը մատուցանելու հա-
մար, Ազգին խոհական մասը Սահմանադրութեան գաղա-
փարը յղացաւ։ Կիշերին անբաւականութիւնը, մեծամեծաց
շահասիրութիւնը, Ազգին օրէ օր պառակտիլը, դաստիարա-
կութեան անկումը, եկամուտներու վանքերու՝ ազգային
հաստատութիւններու խանդարութիւնը, վերջապէս ամենայն
ինչ արագ դարման մը կը պահանջէր։ Այս գարմանն էր
Սահմանադրութիւնը։ Ասիկա կանոն մ'էր պարզապէս որ
ամէն մէկ ազգայնոց իր պարտուպատշաճ գէրը ցոյց կուտար։
Հին գրութեան հիտեւողները փոխանակ ուրախութեամբ
ընդունելու ասանկ կանոն մը, ատեցին և մերժեցին զայն և
չ'կրցան հանդիսաւ առնուլ մինչեւ որ տապալեցին։ Հազիւ
թէ Սահմանադրական վարչութիւն մը կազմուեր էր և ահա
Ա. Երուսաղիմի ինդիրն ելաւ։ ասոնց ամէն մէկ պարագայ-
ները տակաւին շատ ծանօթ և շատ նոր են գարձեալ պատ-
մուելու համար։ Ամէն մարդ գիտէ այն ողըալի վիճին ըս-
կզնաւորութիւնն և վախճանը։ Վարչութեան արհեստը
շատ խորին և Սահմանադրականք տակաւին շատ անփորձ
էին իրաց ելքը գուշակելու։

Բայց այն կարճատե։ միջոցին ինչ զգալի յառաջադիմու-
թիւն, ինչ զարմանալի իրարանցում, ինչ փորձեր ամենայն
տեսակ կից չ'տեմուեցան։ ինչ քան թէ երթեր չ'սեցան յայ-
տարարութիւններով, ծանուցումներով, լրագիրներով, տետ-
րակներով, մինչև որ վէճը գողափարաց ընդդիմահարութեան
մը հասաւ։ Ա. Ա. մոլեռանդութիւնը միշտ վասակար է, և
անկողմնափութիւնը կը պարտաւորէ զմեզ ըսելու, որ ե-
թէ հին և անշարժական գրութեան հետամուտները պարս-
ւանաց արժանի էին՝ իրենց ցեցուած գաղափարներուն յա-
մառութեամբ յարենուն համար։ Սահմանադրականք ալ
նուազ մեղադրանաց արժանի չ'էին իրենց բուն ընթացքովը
Սահմանադրութիւնը վատանզի մէջ ձգենուն համար։ Երբ
չոգեշարժ կաթսայի մը չոգին չափէն աւելի շատընես, կը
պայթի։ Երբ դատ մը՝ թէպէտ և արդար, առանց ճարպիկ
փաստաբանի մը պէս իրական փաստերով պաշտպանելու և
հարկ եղած անձնութերութիւններն ըսելու, գոյմամբ, աղա-
զակաւ, պարսաւանօք և երդիմանութեամբ դատախազէս,
փորձը կ'ուսցընէ որ դատիդ արդարութիւնը կը սրբալզծես։
Ա. Ա. եթէ Սահմանադրականներուն մէջ մեղադրանաց ար-
ժանիք կային, Սահմանադրութիւնն անմեղադրելը էր։ Սահ-
մանադրութիւնն՝ ազգային բարեկարգութեան գաղափար
մ'էր։ այն գաղափարն անձնաւորողները կրնային սիսալի,
բայց գաղափարը՝ ո'չ երբէք։ Անձնական տրտնջանաց աղա-
զաւ, Սահմանադրութիւնը բամբասել պէտք չ'է, ապա
թէ ո'չ անձամբ անձին, իրենց վճիռը տուած կ'ըլլան նոքա,

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆՔ

Ի ԶՄԻՐ Սիմոնաքիւան Յարութիւն աղա-
կականը կը զրարարուեն։ Դատին փաստաբանները կրնային
նաև յաղթութիւն, այլ դատն անպարտելի էր, ինչու որ հիմը
ընկերական երջանկութեան վրայ կայացած էր, և ինչքան որ
ընկերութիւն մը մտաւոր յառաջադիմութիւն կ'ընէ, այն-
քան և իր երջանկութեան միջոցներուն խելահաս ըլլալով։
կամուխ կամ անագան կը գտնէ զանոնք։

Ա. Ա. այնպիսի պարագայի մը մէջ երբ Ազգին լրութիւնը
երկու մաս բաժնուելով իրեւ ալսոյեան կը մարտնչէին ի-
րարու դէմ, երբ գեռակիրթ եւ անփորձ երիտասարդու-
թիւնը գրեթէ միահամուռ ոտք ելած էր ընդդէմ յամառ ծե-
րութեան, — որ թէ զառամաս ալ էր, բայց տակաւին հուժ-
կու և ազգեցութեան տէր — և երբ հնացեալ նախապաշար
մանց, արմատացեալ անկարգութեանց, երկրորդ բնութիւն
ելած սովորութեանց ուղղակի յարձակում մը լորուեցաւ,
բնական էր որ երկարակութիւններ գուրս ցայտէին։ Ե-
րիտասարդութեան չափազմոնց եռանդը մեղադրեցինք, կը
մնայ մեզ արդ յետադէմ մասին ընթացքն ալ աչքէ անցը-
նէլ։ Յետադէմ, այո՛, վասն զի մեր մէջէն շատերն իրենց
պարտաւորութեանը զրժեցին, և ասով չ'բաւականալով, ժը-
պրոհեցան մինչեւ յառաջդիմութեան սրբադան դրօշըն
դէմ հայհոյելու։ Իրենց մոլորութեամբ կուրացած՝ ամքաս-
տանութիւն ամբաւտանութեան վրայ կուտեցին, խաւարա-
յին դաւաճանութեամբ խորիսորատներ բորեցին և նախա-
մեծար համարեցան իրենք ալ իմբասին գտրիւ, միայն թէ ի-
րենց անպիտան վրէժինդրութիւն յագեցընեն։ «Պետու-
թեան մէջ՝ պետութիւն մը կը կանգնէք» ըսին։ Ա. Ա. ամե-
նայն ինչ ըրին, բայց յիմարութիւն թէ մոլեզնութիւն ան-
ուանելու էր այս ընթացքը։ Ա. Ա. այն բոլորն եղան անցան,
և երանի՝ թէ յաւէրժական մոռացութեան մէջ ժաղուէին,
որպէս զի Մէրուժաններու, Վասակներու, վեստ Սարգիս-
ներու թիւը չ'աւելնար մեր պատմութեան արիւնաթոր է-
ջէրուն մէջ։ Ժամ է արդ որ ամենայն կիրք տեղի տան ընդ-
հանութիւն բարեացն առջեն, և միաբանութեամբ՝ ազգային
ընկերական կազմութիւնը բարեկարգելու մէծ գործն սկսի։
«Պետութեան մէջ պետութիւն կանգնելու» խենդութիւ-
նը, երբ և ո՞ր վայրկեան գրաւած է Հայոց սիրտը, և ո՞ւր էր
պետութիւն մինչդեռ մեր ունեցած խարիսուլ վարչութիւնն
անզամ անզգալի կործանման եղելքը կը մատենար, ո՞ւր է
պետութիւն՝ մինչդեռ աղջին մէծ մասը հազիւ թէ իւր ա-
ռօրեայ պարէնը խորշուել ճակտին դառն բրտինքով կը
ճարէ, ո՞ւր է պետութիւն՝ մինչդեռ ամենայն ուրեք Հայը
կոխան ոտից եղած է և չ'ունի նոյն իսկ հայրեննեաց գիրին
անփոյթ պատսապարան մը։ Սարսափելի՝ զըպարտութիւն, և
գով'ք, ո՞ւ անխիղճ զըպարտիչք — այս աղիտաբեր մասին թո՛ղ
ներուի մէր զձեզ այսպէս յորը ընդունել, թո՛ղ ներուի մէր մեր
սրտին վրայ ծանրացած բեռլ թէ թէ կացընել — ըսէք ուրեմն
ուրեք էր այս պետութիւնը, զոր ձեր մատնութեան նիւթ ը-
նել կ'ուղեկիր, բայց զո՞նէ յարդեցէք այսուհետեւ յառաջ-
դիմութիւնը, և զարերով թշուաւացած ազգի մը վերա-
կենդանութեան հնարը խորհեցէք։

Գիտենք որ շատերը, հին վէճերը նորոգելու յանդիմանութիւնը՝ պիտի տան մեղի : Մարած կիրքերը կ'արծարծէք, պիտի ըսեն, և ազգին մէջ ատելութիւնը վերստին պիտի բորբոքէք : — Ոչ, քաւ ՚ի մէնջ, ասիկա հեռի է մեր նպատակէն, Սէրն անհնար է որ գժտութեան սատանայ ըլլայ, անհնար է որ ուրիշ բան բարողէ բաց ՚ի սիրոյ, սակայն անհնար է նաև որ պատմութեան ճշմարտութիւնը խանգարէ : Ինչ որ եղաւ այս երեք տարուան մէջ, Հայոց պատմութեան մէկ փառաւոր կէտը պիտի բաղկացընէ : Թո՞ղ աննըշան համարին անսնք այն շարժումը, որոց սիրտն անցեալ դարերու գիճութեամբը ժանգոտած է, թո՞ղ տղայական է դոչին ազգայնութեան սկզբունքը, թո՞ղ ուսմունքը արհամարշէն, դաստիարակութիւնն առ սցինչ գրեն, և միայն անիրաւ Մամոնային առջել ծունք դնեն, բայց մեք, նոր դարուս որդիքը, այն դուզնաքեայ կայծովը զօրացած, զոր Ասուած ամեն մարդու սրտին մէջ զրած է, այն կայծովը որ նու եռանդ կ'ազդէ միաբանութեան և սիրոյ, անսայթաք յառաջ ընթանանք, մինչև որ յառաջադիմութեան թշնամինքը կորակոր հասկնան իրենց մոլորութիւնը : Քիչ ատենէն, յառաջադիմութեան թշնամի, ոչ ևս պիտի գտնուի, ինչպէս որ հիմա չ'կայ, և ամէն մարդ, ամէն ազգ, ամէն ժողովուրդ, ձեռք ձեռքի տուած, իբրև մի հօտ և մի հօվիտ, լուսաւորութեան պողոտան պիտի մտնեն : Միթին դարն անցած է և ոչ ևս պիտի դառնայ, ներկայ գարուս բաղաքակըրթութիւնը պիտի ծաւալի և ամէն ազգերու վրայ իւր շեռուցիչ ճառագայլները պիտի սփուէ : Ասիկա անդիմադրելի հեղեղ մ'է, որ կը հոսի, և անոր ընթացքն արգիլել յիմարութիւն է, վասն զի ամբարտակները կը տապալէ, թումբերը կը կործանէ, տկար որմերը կը քշէ տանի : Ընդհանուր մարդկութիւնը իւր շղթայները կը խորտակէ, մտածութիւնըն ազգատօքէն կը սլանայ անսահմանութեան ծոցը, բոլոր երկիրս . մեծ յեղափոխութիւն մ'երկնելու վրայ է : Ազգաց ընդհանրութեան մէկ փոքրիկ անդամը, Հայը, հողայն բռնութեամբը ցրուած աւագի հատերու նման, մէկ կողմանէ քաղաքակրթութեան աշխարհին հետ հաղորդակցութեան մէջ է, և միւս կողմանէ բարբարոսութեան : Այս երկու հակառակամարտ տարերաց ո՞րը զօրաւոր է, ո՞րը պիտի յաղթէ և ո՞րը պիտի յաղթահարեալ ընկճի . . .

Մեք տարակոյս չունինք որ քաղաքակրթութիւնը յաղ-
թական պիտի ելնէ, բայց ո՞չ թէ արիւնահեղ պատերազմ
ներով, այլ խաղաղութեամբ, հանդարտութեամբ և լու-
սաւորութեամբ: Ատաց վրայ թանձրացած խաւարը, թըն-
դանօթներով չ'պիտի փարաաի, այլ քաղաքակրթութիւն
զօրութեամբը: Գաղափարաց ազգեցութիւնը զաշխարհ պի-
տի վերակենդանացընէ, և փիլիսոփայութիւնն ինքնին պիտի
առաջնորդէ մարդկութեան, լաւէն գէպ 'ի լաւագոյն վիճակ
մը, և լաւագունէն ալ դէպ 'ի ամենալավը:

ԹՎԹԱԿՑՈՒԹԻՒՆՔ

Մասնաւոր թղթակցութիւնք Առ Հանդիսէ

ԱՐՄԵՐԵԿԵՐ 17 Ա.ՊԵՏԻԼ

Սէր Հանդիսին Սահմանադրութեան վրայ զրած առաջին կարգի հասաւ, և գիտե՛ Տէր որ անոր հեղինակին ոգեկից գրիշը պարծանք համարած եմք մեզ: Հայ սահմանադրութեան ձայնը զաշխարհ բերկվեցոյց, բայց դժբաղութաբար Արաբքերի համար ազգեցութիւն չունի տակաւին: Թէպէտ քանի մը յամառ գլուխներ պակաս չեն, սակայն մեր Սրբազն հայրը (1) ջանիւ մեծաւ կը հոգայ տեղոյս ժողովուրդն անոնց յետադեմ դրութենէն ազատ պահելու, եւ Սահմանադրութեան հրահանգները հասածին պէս, փոխաց օդնական ժողովը կարգել, որն որ երկու քահանայ եւ հինգ աշխարհական անձերէ կը բաղկանայ: Մէկ երկու առուր մէջ ընտրուաց եւ ընտրելեցաց ցուցակները շինուեցան,

(+) Առաջնորդ, § . Գրիգորիոս Եպիսկոպոսը Մինթանձեան .

եւ թաղեցուն մէկին .քուէսրկութիւնն արդէն լրանալով ,այս
նոր եւ գեղեցիկ ձեւն այնափ ազդեցութիւն ունեցաւ բոլը
հանդիսականաց առաջին , որոնք ՚իպարմանս կը շարժէին ,
քանզի ո՞ւր է տեսուր խեղ։ Ասիան այսպէս բաներ : Օրեւո
զատկի տօնից պատճառաւ , քուէարկութիւնն ընդհատելով ,
հին դրսիմներէն այլ եւ ալ խօսքեր կը լսուին , ռամիկ Ժողո-
վըրդոց սիրտերը վրդովերու եւ քաղաքը պառակտելու հա-
մար : «Մեր ստակը առնեցւ համար նոր խաղեր հնարած են ,
կ'ըսեն , հինէն չ'սնցինք» : Յայտնիհամակրութիւն ցոյց տա-
լով , սրտանց կը դիման եւ որոգայթ կը լրաբեն : Սահմանադ-
րութեան կանոնները իրենց երթաք բարովի ձայն կուտայ ,
ուստի դարձեալ ժողովրդեան վիզը ճմելու միջոց կը վնար-
ռեն , որն որ այսուհետեւ քանի մը մարդոց գերի չ'պիտի ըլ-
լայ , այլ ազատ իր թաղեցի ընտրելքայ հետ պիտի խօսի , իր
կարծիքը պիտի յայտնէ եւ իր ցաւերն առանց կաշառի բժըշ-
կել պիտի տայ : Ասիկայ է ահա , որ քանիներու բարակ ցաւ-
եւ անտանելի վիշտ կը պատճառէ , գեշեր ցերեկ բայց
չ'գիտեն խղձալիք , որ անհնար պիտի ըլլայ իրենց՝ ազդային
նոր վարչութեան երկաթեայ կօշիկներուն դէմ մաքառիլ :
Առ այժմ անոնց ո՞վ ըլլալը կը լրուինք , սակայն թէ որ իրենց
ընթացքէն չ'եղին , յականէ յանուանէ ձեր հանդիսին մէջ հրա-
տարակուելու պատիւը պիտի ունենան :

— Հետեւեալ նամակը մեր Հռովմէական ազգայիններէն ուղղեալ է, զոր կը փութանք հրատարակել: Ի սէր համազգային գդացման :

ԱՐԳՈՅ ԽՄԲԱԿԻԾ

Digitized by Google

Ձեր անկողմնասակը թերթին մէջ առահով ենք ներփակեալ նա-
մակիս հրատարակութեանը տեղի մը չնորդելուդ . միայն բերա
կոստանդնուպօլսոց թուատելլոյն կրկնակի ՚ի Հայութեանոցն սրբա-
գրքեալն ալ ակն ունիմք . թէ չէք գեղչէր : Հոս կարծեմ թէ մեր
խաէ, Անդէւ ժաբէսն մէկ ծայրը փրթաւ . . . :

Մեծապատիւ Տէ՛լ

Աղքատաց Զատկական նպաստը հոգալու դիմամբ՝ ամսուս 12 ին Բերա Ս. Յովհան Ասկերերան Եկեղեցւոյ Ժողովարանը գումարուած Ժողովը այս նուիրական պարտքը կատարելէ Ետքը՝ Աղքատաց և Աղքատանոցի այժմեան անորոշ վիճակին պէտք եղած անհրաժեշտ միջոցները տնօրինելը ստիլողական գործք սեպելով՝ պատշաճ տեսաւ որ ամսուս 29 ին Նոր կիրակիի օրը Ժամը 7 ին նոյն Ժողովարանին մէջ այսու դիմամբ Ժողով մը կազմուի, ուստի նոյն Ժողովոյն մէջ արդեն յայտնուած իմնդրանաց համեմատ, պատիւ ունիմք ծանուցանելու Հրամանոցդ որ աշխատութիւն յանձն առնելով յիշեալ օրը Ժամը և տեղը նոյն Ժողովը Զեր ներկայութեամբ պատուելու բարեհաճիք : Տ. Տէրն ալպիտոր գմնուի :

Մնամք առանձին յարգանօք Մեծապատիւ Տեառնդ .

ԲԵՐԱ ԿՈՍՏԱՆԴՆՈՒԹՈՂՄԾ

՚Ե Հայրապետանոցի
28. Խ. 6. 1934.

23 Ապրիլ 1864 : Հոգութ արշակունյաց

«Որ ունի ականջս լսելը լուրջէ» . . .
Նամակին արդիւնքը ըսկեբերան եկելցւոյ մէջ Ապրիլ 26 ին տեղի ունեցաւ : Զարմանք . աղքատաց զատկական նպաստը հոգալու որոշեալ Անդամք, փոխանակ իրենց նուիրական յանձնարարութիւնը կատարելու, իրեւ Աղջային ժողով, Աղջային հեւանդանոցի հոգաբարձութիւնը կը կազմեն : Եւ անանկ ասլօրինաւոր ձեռնարկութեան մը ցաւօք սրալ կըսենք Մուշտիկ հեծւի անդամակիցք ալ ներկայ կը կենան . ու ցարդ իրենց բողոքը չենք լըսեր : Մուշտիկ հեծւին Արդոյ անդամք Պէտան Պէյ . Շէրպէթեան Քերովք էֆէնտի . Զամիչ Յովհաննէս էֆէնտի . Կիւղելեան Պետրոս էֆէնտի . Սաքըզլեան Յովհաննէս էֆէնտիները (մասցեալ չորսն արդէն գիտենք որ իրենց համար չ'են), մոռցան առ Աղջն ու Բարձրուն ունեցածին Պատասխանատուութիւնն : Արդոյ Խմբագիր յառաջիկայ նամակիս պաշտօնական սպատասխանին սպասելով մինչեւ 8ն օր՝ առանց որոյ մեր կողմանէ հարկ եղած խորհրդածութիւնը մասնաւոր տետրակաւ պիտի հրատարակուի :

Ա Ն Ա Մ Բ Ե Լ Ա Ջ Լ Ի

Ի դիմաց Հաստրակութեան

դիէն մարդոյն մէկը խենդի պէս վազելով իսկոյն բռնկած մալաքօֆը չ'մարէր :

— Ժաւրտալին մէջ կը կարդանք որ անցեաները գիշերմը սիրահարին մէկն իւր սիրուհւոյն պատուհանին առջև կայսելով, անոր հետ քաղցր խօսակցութեանց մէջ ինկած ատեն, պատուհանին անզգոյշ ապակի շրջանակը յանկարծ վար կ'կյանայ և օրիորդին ձեռքերը տակը մնալով, ողորմելի ճիշ մը կ'արձակէ : Սիրահարը մարդ վրայ հասած կարծելով կծիկը կը դնէ, և տնեցիք աշ ուրիշ աղետք մը բուշակելով, օրիորդին սենեակը կը վազեն, այլ հայրը մնութ տեղը նամակմը ձեռքն անցնելով, կը տանի կը կարդայ որ Պ. Ա. . . ը եր աղջկանը գրած է : Հետևեալ օրը Պ. Ա. . . ը կը կանչուի և քանինը ինիստ խօսքերէ եաքը, վերջապէս հայրն իւր հաճութիւնը կ'ուտայ անոնցա մուսնութեանը բնդհանուր կանոն . պատուհանին գէմ զգոյշ կենալու է, վասն զի ամեն հայր այնքան ներողամիտ չըլլար :

— Թայիդին գրուած նամակի մը մէջ կը կարդանք: «Մեր օրերը գիտութիւնը բոլորովին շննծու քան մը զարձած է: Գիտութիւնն ամեն մարդու ըերան է, մանկունք զայն կը թոթովեն, պատանիք անոր վրայ կը շատակրատէն: Նոր սերունդը Պաքոն պիտի դառնայ, և Նեւութ ոններն ալ մորենոյ պտուղներուն պէս պիտի բազմանան: Նոյն իսկ գեղեցիկ սեռն ալ մինչեւմտքին խորը պիտի լուսաւորուի, և հիմա ալ ունեցող կան այն երկնային շատակիշներէն զոտոք բարեթաղդար մորթէն անդին անցած չ'են տակաւին: Բայց աս ալ իրաւ է որ աշխարհիս մէջ շատ մ՝ ալ մնութիւթանութիւն (Հմուշ) կայ որուն մէկ երևոյթն ալ գիտութեան վրայ եւ զած մշտնշեան շատիսութիւնն է : Անոնք որ շարունակ անոր վրայ կը խօսին ինչ ըլլարը չ'են զիտեր: Ճշմարիտ զիտութիւնը պարձենկոտութեան չ'կարօտիր և կը մերժէ զայն:

— Բոլոր աշխարհի վաճառականութիւնը 3,600,000 ճար. պիկ մարդիկ կ'ուզէ եղեր, ըստ հաւանական հաշուի, որ ծովերուն վրայ երթեւեկեն: Ծովով ուզարկուած ապրանքներուն ընդհանուր գումարը 300 միլիոն լիրա սթերլինին մինչեւ 400 միլիոն հաշիւ կ'ըլլայ, և ծովի վրայ պատահած նաւակութեանց վնասներուն գումարը տարբին մինչեւ 3 միլիոն վրա կը համնի :

— Պլեքսիլն քաղաքին դատաւորները մարդուն մէկը 3 վրա տուգանքի դատապարտած են յակամայս տիկին մը համբուրեւն համար: Այս թշնամնիքը ճանապարհին վրայ եւ զած: և տիկինը բուլորովին անժամութ է եղեր մարդուն :

— Լեհաւան կամ Կրեյն Խանէրն ըսուած Անդղիական մեծ շոգենաւը Պաղպիոյ կառավարութեան ծախուեր է 250,000 ֆրամնքի :

— Դրամահատութեան մէջ նոր փոփոխութիւն մը կ'ըլլայ և Պէլճիքա ու Զուկցցերիա արդէն սկսած են իրենց դըրամներուն մէջ նիւեւ (1) խառնել: Արեւելքի քանի մը կառավարութեանց համար փորձելի կ'ըլլան եղեր, զատ նիւեւ խառնելով զրամներուն մէջ, և ելած օրինակները շատ զեղեցիկ ու փայլուն են, այնպէս որ այս տարրին գործածութիւնը քիչ ատենէն պիտի ընդհանրանայ:

— Հետեւեալ վիճակադրական տեղեկութիւններն օրադրէ մը կը քաղենք :

Լոնտրա . 1864ի աշխարհապրոյն համեմատ 2,803, 909 հոգի բնակիչ ունի, և 1854էն ի վեր 444,753 հոգի աւելցած է: Այս թիւը գրեթէ 4,000,000 բարիզու բնակիչներէն աւելի է, որոնք 1862ին 4,696,444 հոգի էին: Լոնտրայէն ի զատ Անդղիոյ ամենէն մարդաշատ 17 քաղաքները Պիրմինկէմ, Մանչեսթեր, Լիվրուլ եացն, ամէն մէկը 300, 000 էն մինչեւ 450,000 բնակիչ ունին բայց և այնպէս բոլորը մէկէն մնյրաքաղաքին չ'են կրնար հաւասարիլ, Երոպիոյ 13 մայրաքաղաքները Բարիլ ալ մէկ տեղ առնելով, հազիւ թէ Լոնտրայի կրկնապատիկը բնակիչ ունին, և բնակչուց կէսը

(1) Նիւեւ կարծր մետաղ մ'է, որ անագի եւ արծաթի գոյն կը զարնէ, եւ երկաթի պէս մագնիսական յատկութիւն ունի, բայց քիչ: Այս մետաղը 1754ին դանուեցաւ, եւ տակաւին գործածութեան մէջ մտած չ'է:

գրեթէ գուրսերէն գացած են: Բնակչաց մէջ իգական սեռը մեկ եօթներորդ արականէն աւելի է, և 114 կին կը հաշուի, փոխանակ 110 արանց :

Ա. Ռ Ե Ի Տ Ր Ա Կ Ա Ն

Յետին լուրերուն նայելով Անդլիոյ պանքան դրամագեղչը մինչեւ 90^o հանած է եւ փրանսայի պանքան ալ 80^o: Ամիկայ, ինչպես կ'երեւայ, մասամբ իւկը ստակին նուազութենէն է, այլ մասամբ իւկի քաղաքական եւ դրամական ուրիշ պատճառներէ ալէ, զոր ո՛չ հետադատելու արտօնութիւն ունինք եւ ո՛չ ալ կարեւոր եղած տեղեկութիւնները: Եւրոպական մէծ հրապարակներուն վրայ արժեթողթերը թեթեւ անկամն մը ենթակայ եղան, եւ անոնց ազգեցութիւնը մայրաքաղաքին մէջ ալ բաւական փոփոխութիւններու առիթ տըւաւ: Այլ սուոյդը խօսելով այն փոփոխութեանց շատն ալ հրապարակին վրայ շրջադարյած իրաւ կամ սուտ լուրերէն ալ առաջ կուգայ, վասն զի դրամական գործողութեանց հետամուտներան երկչուութիւնը այն սատիճան կը համնի երբեմն, որ շրջին տերեւելի պէս փոքրիկ հողմէ մ'ալ կը շարժին, եւ աւելի անփիղճ շահագէտներու խորագիտութեանը զոհի կ'ըլլան ի վերայ այսր ամենայնի Լոնտրայէն առնուած հեռագիրները եւ կայսերական կառավարութեան Օամանեան արժեթղթոց տոկոսն ու պայմանավճարը (ամօրթիւման) հատուցաները հաւաստիքը, գարձեալ գինները գէպ 'ի վեր միեցնի: Շարթուան փոփոխութիւններն 'ի բաց թողլով, յետին գինը վարը կը յիշենք:

Առեւտուրներուն հանդարատութիւնը տիրած է, թէպէտ ապրանաց գինները տակաւին իջնալու միտում չ'են ցոյց տար: Անդլիոյ պագիրներուն ըսածին նայելով ուրիշ տեղերէ ելած բամբակին քանակութիւնը թէնեւ գրեթէ Ամերիկայի բամբակին կը հաւասարի, այլ յատկութիւնին անկէ շատ վար է, եւ անոր տեսած գործը չ'տեսներ, վասն զի Ամերիկայի բամբակին ասրը երկայն եւ քնքուշ է, մինչեւու ուրիշ տեղերէ, եւ մասնաւորապէս Հնդկաստանէն, ելած բամբակներուն ասրը կարճ եւ աղտոտէ, ուստի եւ յարգն ալ ցած: Եղիպատոսի եւ Տաճկաստանի բամբակներն աղեկ են, եւ շատ անգամ Ամերիկային վար չ'են մնար, մանաւանդ Եգիպտոսինը: Անդլիոյ մէջ կտիւն միտք մինչեւ ուրիշ տեղերէ ապրանաց գինները մայիս 5—10 (ըստ նոր տումարի) աւելի սուղցած էին, վասն զի տարապադործներուն շատերն արդէն ըրուծ գաշնադրութիւննին կը լուց նէն, եւ նոր ապրանք ուղղուները բնականարար գժուարութիւն կը կրնէն: Անցեալ ամսոյն մէջ Լիվրուլ ծախուած բամբակը 310,300 պալեա հաշիւ կ'ըլլայ, եւ նաւահամնդիստ առ մասն աղեկ են, եւ շատ անգամ Ամերիկային վար չ'են մնար, մանաւանդ Եգիպտոսինը: Անդլիոյ մէջ կտիւնը միտք մինչեւ ուրիշ տեղերէ ապրանաց գինները բնականարար գժուարութիւն կը լուց նէն, եւ նոր ապրանք ուղղուները բնականարար գժուարութիւն կը կրնէն: Անցեալ ամսոյն մէջ Լիվրուլ ծախուած բամբակը 310,300 պալեա հաշիւ կ'ըլլայ, եւ նաւահամնդիստ առ մասն աղեկ են, եւ շատ անգամ Ամերիկային վար չ'են մնար, մանաւանդ Եգիպտոսինը: Անդլիոյ մէջ կտիւնը միտք մինչեւ ուրիշ տեղերէ ապրանաց գինները բնականարար գժուարութիւն կը լուց նէն, եւ նոր ապրանք ուղղուները բնականարար գժուարութիւն կը կրնէն: Անցեալ ամսոյն մէջ Հնդկաստանի բամբակներն առ մասն աղեկ են, եւ շատ անգամ Ամերիկային վար չ'են մնար, մանաւանդ Եգիպտոսինը: Անդլիոյ մէջ կտիւնը միտք մինչեւ ուրիշ տեղերէ ապրանաց գինները բնականարար գժուարութիւն կը լուց նէն, եւ նոր ապրանք ուղղուները բնականարար գժուարութիւն կը կրնէն: Անցեալ ամսոյն մէջ Հնդկաստանի բամբակներն առ մասն աղեկ են, եւ շատ անգամ Ամերիկային վար չ'են մնար, մանաւանդ Եգիպտոսինը: Անդլիոյ մէջ կտիւնը միտք մինչեւ ուրիշ տեղերէ ապրանաց գինները բնականարար գժուարութիւն կը լուց նէն, եւ նոր ապրանք ուղղուները բնականարար գժուարութիւն կը կրնէն: Անցեալ ամսոյն մէջ Հնդկաստանի բամբակներն առ մասն աղեկ են, եւ շատ անգամ Ամերիկային վար չ'են մնար, մանաւանդ Եգիպտոսինը: Անդլիոյ մէջ կտիւնը միտք մինչեւ ուրիշ տեղերէ ապրանաց գինները բնականարար գժուարութիւն կը լուց նէն, եւ նոր ապրանք ուղղուները բնականարար գժուարութիւն կը կրնէն: Անցեալ ամսոյն մէջ Հնդկաստանի բամբակներն առ մասն աղեկ են, եւ շատ անգամ Ամերիկային վար չ'են մնար, մանաւանդ Եգիպտոսինը: Անդլիոյ մէջ կտիւնը միտք մինչեւ ուրիշ տեղերէ ապրանաց գինները բնականարար գժուարութիւն կը լուց նէն, եւ նոր ապրանք ուղղուները բնականարար գժուարութիւն կը կրնէն: Անցեալ ամսոյն մէջ Հնդկաստանի բամբակներն առ մասն աղեկ են, եւ շատ անգամ Ամերիկային վար չ'են մնար, մանաւանդ Եգիպտոսինը: Անդլիոյ մէջ կտիւնը միտք մինչեւ ուրիշ տեղերէ ապրանաց գինները բնականարար գժուարութիւն կը լուց նէն, եւ նոր ապրանք ուղղուները բնականարար գժուարութիւն կը կրնէն: Անցեալ ամսոյն մէջ Հնդկաստանի բամբակներն առ մասն աղեկ են, եւ շատ անգամ Ամերիկային վար չ'են մնար, մանաւանդ Եգիպտոսինը: Անդլիոյ մէջ կտիւնը միտք մինչեւ ուրիշ տեղերէ ապրանաց գինները բնականարար գժուարութիւն կ